

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՄԱՍԻՍ», ԹԻԻ 19

ՕՆ. ՄԻԻԹԱՐԵԱՆ

ՄԻՐՈՅ ՄԸ ՎԷՊԸ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)



PRINTED IN BULGARIA

1936

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ - ՄԱՍԻՍ.

ՍՈՅԻՍ.

Յ91.99

Մ-79

891.32

8105/272 11

8 NOV 2011

15-72

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՄԱՍԻՍ», ԹԻԻ 19

ՕՆ. ՄԻԻԹԱՐԵԱՆ

ՄԻՐՈՅ ՄԸ ՎԷՊԸ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)



PRINTED IN BULGARIA

1936

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՄԱՍԻՍ»

ՍՈՖԻԱ

5 JUL 2013

17284

ՍԻՐՈՅ ՄԸ ՎԵՊԸ

1.

Իմ հայրենի քաղաքը պաշարուած էր Թշնամի հորդա-
ներով ու մեզի պարտադրուած էր ճակատագրական կռիւ մը:
Կռիւը յուսահատական էր ոչ միայն որովհետեւ Թշնա-
մին թուական և զինական գերակշռութիւն ունէր ու մեզի
կը պակսէր անուշիկ և ռազմանիւթ, այլ և անխուսափելի
կը թուէր լքուիմ ու քայքայուիմ մեր շարքերուն մէջ:

Դուրսէն ակնկալուած՝ օգնութիւնը կ'ուշանար, կամ
չկար: Թշնամիի մէջքը ուրիշ ռազմաճակատներու վրայ չէր
կտորեր բնաւ: Մեզ մօտ մարդիկ սպառած էին ուտեստի վեր-
ջին պաշարը և հաշուելու ելած էին ալիւրի և գետնախնձո-
րի վերջին պարկերը: Արդէն արածողներու թափօրը բերա-
նը երկարած էր պարտէզներու կանաչին, ու աղ չկար բո-
լորովին: Տարափոխիկ հիւանդութիւնները իրենց հունձքը
կը տանէին այնքան առատ, որքան առատ էր գիւղերէն և
գաւառներէն թափուած ու քաղաքացիի գէնքին ու հիւրա-
սիրութեան ապաւինած տասնեակ հազարաւոր գաղթական-
նութիւնը: Կը համրուէին փամփուշտները և իւրաքանչիւր
հրազէն, ժամ մը երկու տեսող յարձակողականի մը համար
խկ, անպէտք պիտի մնար ու անգործածելի:

Ու տակաւին Թշնամիի կատաղութիւնը կ'աճէր: Թըն-
դանօթները կը քանդէին ափյափոյ շինուած մարտկոցներն



1982-75

ու դիրքերը: Գնդացիները կը խլէին կեանքերը թանկազին մարտիկներուն, որոնց փոխարինողներ այլեւս չկային: Նահատակներու վրէժը կռուի առաջին օրերու ոգեւորութիւնն ու քաջութիւնը չէր սերմաներ այլեւս ու հաշմանդամ զինուորները նոյնքան բազմաթիւ էին, որքան յուսարեկութեանէ ոչխար կտրած հոգիները:

Մեր պայքարը կը մօտենար իր տրամաբանական վախճանին ու ամէնէն լաւատեսներն անգամ մէկ շարքի անդին ոչ մէկ լուսաւոր ապագայ կը տեսնէին վաթսուս հազար պաշարուողներու համար:

2.

Դիրքը, ուր կը պաշտպանուէր մեր տասնեակը, երկյարկանի տուն մըն էր, աակաւին կռիւը չսկսած լքուած իր տէրերէն: Երրորդ անգամ ըլլալով թշնամիի ուժեղները խորտակած էին տան առաջամասը և սակայն կարելի եղած էր աղիւսի ու քարի մեծ ու լայն կարկտաններով պատնէշներ շինել ու խափանել թշնամիի ներխուժումը:

Աղիւսի պատերուն վրայ, հիւսիսէն ու հարաւէն փոքրիկ ծակեր բացած, կը հսկէինք թշնամին ու իր շարժումները: Սպանուիլը այդ ծակերէն այնքան զիւրին չէր, որքան սպանելը հեշտ: Ու բաւական համարձակ կը զգայինք ինքզինքնիս այդ ապահովութեամբ:

Վախը գոյութիւն ունէր անշուշտ. մեռելու վախը: Ու մահը ինքզինքը ցոյց տուաւ ամէնուս այն վայրկեանէն իսկ, երբ մեզմէ ամէնէն անվախն ու ծիծաղկոտը, կրուուի առաջին ժամերուն ջարդ ու փշուր ինկաւ թնդանօթի ուժեղի մը հարուածէն: Սպանուող ընկերս աղաղակեց, ու այդ աղաղակը դեռ հազիւ լսած, ես տեսայ անոր ուղեղը, թեթեւ գորշութեամբ մը, կարմիր բիծերով զիկզակուած, խլրտուն, մածուցիկ, խօսուն: Ու ինծի թուաց թէ այդ ուղեղն էր որ աղաղակեց: Ու մինչև հիմա ինծի կը թուի թէ ոչ մէկ աղաղակ այնքան սասանեցուցիչ է, որքան աղաղակը մարդկային ուղեղին:

Վախը կ'աճէր: Մահը աւելի ու աւելի կը յաճախէր

մեզ մօտ: Ան մեզ հետ էր. սեղանակից, զինակից, խօսակից: Ու գրեթէ ամէն օր ան իր հունձքն ունէր: Բասնը հինգ էինք դեռ կռիւը չսկսած, մնացինք տասներկու՝ կռուի երրորդ շաբթուն: Մեզմէ ամէն մէկը իր օրն ունէր նշանակած — մահուան օրը: Երեքշաբթի իմն էր ու Վահրամին: Երեք երեքշաբթիներ անցան, ու սակայն ոչ ես, ոչ Վահրամ քայլ մ'իսկ չմօտեցանք, ու մահը, փոխադարձաբար, մեզ շօշափելու փորձ մ'իսկ չըրաւ:

Գիշերները կռիւը կը շարունակուէր առանց վէրքի ու արիւնի: Աղմուկը կար միայն թշնամի համադարկերուն, խառն ու սուր ու անվերջ: Աղմուկ նաև մեր հոգիներուն մէջ: Արիւնտո երէկը և անստոյգ վաղը եօքի, չիթի ու շշմումի մէջ կը պահէին մեր ուղեղները: Այնքան տաք էր ամէն բան մեր շուրջը, մեզմէ դուրս, մեր ներսը: Ու տակաւին ծիծաղիլ զիտէինք: Երգն ու պարը անսովոր չէին: Արցունքը կը պակսէր: Հայնոյն սորվեցանք: Ու ծիւնել, ինքնուրուիքը արգիլուած էր, բայց կը ճարէինք երբեմն: Ուտելու պահանջը զօրաւոր էր, բայց բաւարարող չկար: Հաւկիթի մը համար կռիւ փրթաւ անգամ մը ու դաշոյնը փայլեցաւ: Երիտասարդ խմբապետին սաստը բաւական եղաւ սակայն, որպէսզի մէկ հաւկիթը երկու հոգի կերակրէ, դաշոյնը պատեանը դուրս ու կռուողները համբուրուին:

Մեր մարմինները հազորդ էին ամէն բանի — ամէնէն ծանր քարերը վերցնելու, հարիւր անգամ հրազէնները լեցնելու և դատարկելու, տասնեակ ժամ մը ցից, փայտի պէս անկուելու, ուժեղներ ու վէրքեր ընդունելու:

Սակայն քուն չկար: Այնքան, այնքան կը կանչէինք զայն, կը կարօտէինք, կ'երազէինք. բայց ան չկար, չէր գար: Սիրտն էր միայն, որ աւելի արագ կը բարախէր, աւելի ու աւելի արագ: Թնդանօթի մը ուժեղը, կամ վայրկենական մեռելութենէ մը ետք յանկարծօրէն ջրվէժուող համադարկերու տարափը և կամ խոր վէրք մը պատին վրայ կամ ընկերով մը կուրծքին ու սրունքին՝ պահ մը դադարելու տար սրտի բարախումը: Կարծես ընդմիջտ, յաւիտեան կանգ կ'առնէր ան ու, սակայն, այդ յաւիտեանականութիւ-

նը ակնթարթ մըն էր լոկ. ան նորէն կը սկսէր բարախել, վազել, արա՛գ, աւելի՛ արագ. . .

Ու գգլիւիչ էր մանաւանդ վառօդի բոյրը: Տեսակ մը դառն համ ունէր ան, որու քաղցրութիւնն ու հաճոյքը միայն տղամարդը կը զգայ ու կը գնահատէ: Տղամարդը, որու հոգիին խորը միշտ նստած կը մնայ ոչնչացման սատանան ու ստեղծագործութեան աստուածը:

3.

Կոուրի քսանմէկերորդ օրը, չորեքշաբթի գիշեր, անձնատուր հին օրերու և յուշերու վերադարձնող յորձանքին, վահրամի հետ, որ մեր խմբագետն էր, կը թերթէինք Աէրը մեր երիտասարդ կեանքերու վէպերուն:

Իմ կեանքս այնքա՛ն քիչ էր արկածներով, յուզումներով, պայքարի հոգեւոր և մարմնաւոր նիզակումներով: Հազիւ քսաներկու տարեկան էի և ոչ ոք սիրած էի: Իմ կեանքս գրքերու յափշտակութեանը և ընտանեկան գորովին ու հոգերուն պատկանած էր լոկ: Կուսակցական էի, բայց հազիւ կը ճանչնայի չարն ու բարին իմ շրջապատիս: Յեղին վիշտը ճաշակած էի տակաւին մանկութենէս, տակաւին օրորոցէն: Մայրիկս կը պատմէր ինձի, թէ դեռ գրկանոցի մանկիկ մը, առած փախած է զիս օտար հիւպատոսարան մը այն պահուն, երբ հայրիկիս դիակին վրայէն թշնամին հրդեհած է մեր տունն ու թաղը ու սուրբ քաշած չեմ գիտեր որքա՛ն անմեղներ:

Ու այդ մտայլ պատմութիւնը շարունակուած է տարիներ ու տարիներ, ինձի բախտակիցներ եղած են շատ շատեր՝ ր, և սակայն, նախախնամական զօրութեամբ մը մեծցած, հասակ քաշած, հասած եմ իմ կեանքիս քսաներկու քիւն. . . Ու նորէն կռիւ է ահա ու ես փոխարինելու եկած եմ հայրիկս, մինչ ուրիշ գրկանոցի մանկիկներ իրենց մայրիկներու թեւերուն վրայ նորէն օտար հիւպատոսարաններ կ'պատահին. . .

Վահրամ աւելի տարեց է ինձմէ. ան արդէն երեսունի կը մօտենայ ու ծանօթ է կեանքի արհաւիրքներուն: Երկու

վկայ սպիներ ունի. մէկը, որ կը կիսէ պարանոցը, և միւսը, որ պայտածե ահօսած է քունքերը: Մէկը՝ սերած աղջկան համար, միւսը՝ հայրենիքի պաշտպանութեան: Ու կնճիռներ ունի անոր լայն ճակատը, և սպիտակը իր առաջին ճառագայթը ձգած է անոր սև գանդուրներուն մէջ: Անոր աչքերը շղային ու ակամայ կծկումներ ունին ու երկար թարթիչները, հակառակ իրենց յամառումին, ստիպուած են տեղի տալ ու փակել սև ու խոշոր աչքերը, որոնց խորքը կարծես արցունքի կոհակ մը իր կայանը կը փնտռէ ու չի գտներ:

Ու շքեղ է անոր հասակը, որ կը բարձրանայ ու կը ձգուի շրթեր՝ անդիմադերելի ուժէ մը մղուած: Ուժեղ է, սըրունքներն ու աղբիւրը ձուլածոյ են, վստահ ու պինդ:

Հրացանը թեթև գաւազանի մը նման կը մնայ անոր ձեռքերուն մէջ ու երկծալ փամփշտակալը կը գրկէ անոր մէջքը կանացի սեղմիրանի մը պէս:

Վերեւի շրթունքներուն կ'իշխէ բացառիկ առնականութիւն աղղարարող թուխ ընչացքը, մինչ վարի շրթունքներուն վրայ կը խայտայ անհաս սերոյ մը տխուր տենչանքը:

Ու ձայնը վտակի մը սահող կարկաչն է սպիտակ և կապոյտ խճաքարերուն վրայ՝ լացի հնչիւններով, թէև մերթ րոզքի շեշտ մը ընդունելով ու յանկարծ կտրուելով:

Ես առաւելաբար ունկնդիր էի իր կեանքի վէպերէն ամէնէն ուժգինին — սիրոյ վէպին:

— Իսկ դուն: Վանիկ, սիրա՞ծ ես բնաւ, հարցուց ան՝ ամուր մը սեղմելով ուսերս ու յառելով աչքերը իմիննեթուս, տխուր ու ողբերգական:

— Երբեք, նոյնիսկ չեմ գիտեր թէ ինչո՞ւ կը սիրեն:

— Կը սիրեն, որովհետև չեն կրնար չսիրել:

Ու կը տխրէր յանկարծ:

Դուրս ելաւ: Զննեց դիրքին բոլորտիքը: Պահակներու հերթն ու ժամերը նշանակեց և լուռ ու կիսաժպիտ՝ ինչպէս միշտ՝ վերադարձաւ քովս:

— Գիտե՞ս, Վանիկ, երկուշաբթի գիշեր այնքա՛ն անհանդիստ էի, անհամբեր, աւելի ճիշտը՝ կ'ուզէի շուտով լուսնար: Առաւօտը, ամբողջ օրը, դիտմամբ, դիրքին առջև

ամէնէն վտանգաւոր տեղը տնկուեցայ, որպէսզի... բախտս փորձեմ:

— Ի՞նչ բախտ:

ժպտաց:

— Գուցէ ծիծաղիս: Յիմարութի՛ւն: Ի հարկէ: Որոշած էի, եթէ այս երեքշաբթի, այսօ՛ր ալ չսպանուիմ, ուրեմն ճակատագիր ըսուածը ճիշտ է, ուրեմն պիտի տեսնեմ նորէն զայն ու պիտի...:

— Ո՞վ:

— Է՛հ, ա՛ն, սիրածս...:

— Լա՛ւ: Ինչո՞ւ անունը չես տար, ինձմէ՞ ալ կը պահես, չե՞ս ամչնար...:

Շեշտակի նայեցաւ վրաս ու անծանօթ վախ մը, սարսուռի կայծերով, սրտիս խորերէն բարձրացաւ մինչև մագերուս ծայրերը:

Լռեցի: Ամչցայ:

Զղջաց: Փոքրիկ, գրեթէ կանացի ձեռքերս առաւ իր լայն ափերուն մէջ ու նստելով գերանի մը ածխացած ծայրին, հարկագրեց որ նստիմ քովը:

— Անունը մի՛ հարցնէր, ըսաւ: Պիտի չըսեմ: Ոչ ոք գիտէ անունը, ինչպէս որ ոչ ոք գիտէ մեր սիրոյ պատմութիւնը: Երկու հոգի գիտէին միայն ու հիմա անոնք չկան: Քեզի պատմեցի ու կը պատմեմ տակաւին, որովհետեւ... չեմ գիտեր ինչո՞ւ, ինձի կը թուի թէ դուն պիտի...:

— Ի՞նչ, հարցուցի նոյն դողացող ձայնով:

Երեսը շուռ տուաւ ու կամաց, հազիւ լսելի ձայնով մը՝

— Ոչի՛նչ, ըսաւ:

Լռութիւն: Շարունակեց: Այս անգամ լուրջ, հաստատուն ու համոզկեր:

— Վանի՛կ, սիրելիս, չսիրես բնաւ: Սէրը աւելի դաժան է քան թշնամու պարտադրած այս կռիւը: Դեռ գիտես, որ այս կռիւը կը վերջանայ: կը յաղթես կամ կը յաղթուիս, այսօ՛ր կամ վա՛ղը: կամ թէ գնդակ մը ճակատիդ, կուրծքիդ, հոս, հոն և ամէն ինչ կը փակուի, կ'աւարտի: Բայց սէրը... սարսափելի է: Քանի՛ տարի եղաւ...:

Ու ալլելս չլռեց բնաւ: Խօսքերը այլևս կիսատ չմտա-

ցին կախման կէտերով դատաատուած ու բռները ոչ մէկ խորհրդաւոր շեշտ չունեցան: Զայնը փոխուեցաւ երբեմն: Երբեմն դողաց, երբեմն բողբոջ ու երբեմն հպարտութեան հունչեր արձակեց ու նաև աղերսական դարձաւ երբեմն, և սակայն օղնութեան ոչ մէկ վիշտ պոռթկաց:

Ու այդ փոփոխուող ձայներու ալիքներուն մէջէն, ժամ մը, երկու ժամ, մինչև խաւարի ցրումը, ես կը կարողայի վէպի մը ամբողջ հատորը, որու հեղինակն ու հերոսը իմ աչքիս առջև կը պատկերուէր իբրև մէկը մարդկային սիրոյ ամէնէն զիւթական ու ամէնէն ողբերգական օրինակներէն:

4.

Պատի՛կ, պատի՛կ, տակաւին կապոյտ վերնաշապիկով, աջ ու ձախ ուսերուն չար ու նախանձ խափանող յուլունքներ շարած, ոտարուպիկ, գլխարաց, վահրամ վաղվզեր է բակն աղմկող Հին Նոյի ջուրերուն մէջէն:

Ու պատիկ այդ տարիքին իր միակ խաղընկերը եղած է պատիկ դրացունին, զոր Խուշուշ կանչած են թաղեցիները:

Ուռենիի կանաչ ծամերուն տակ պարզած են իրենց կախօրրանն ու համադամ սեղանը՝ կտոր մը պանիբրով ու լաւաճ հացով՝ Աստծու ամէն օր: Աստծու ամէն օր առուակինն ծիածանագոյն քարերը բոլոր հաւաքած ու քառուկ խաղցած են:

Կամուրջէն կախ ձգած իրենց բոպիկ տոտիկներով ջուրը խառնած են, բոլոր լաթերը թրջած և փափուկ միսերնին կարմրցուցած, երբեմն, մամաներու հարուածներուն տակ:

Ապաստանած են մառանը և չիր ու ընկոյզ գողցած՝ գիրար հիւրասիրելու համար: Պահոււթոցիկի ատեն, ամէն անգամ, երկուքը միասին սարսափած են յարդով լեցուն ոչխարի փիկէն ու խաղը ընդհատած:

Զարչրկած են կատուները ու մատերնին արիւնսած յաճախ: Հաւերուն, շուներուն քարեր նետած են ու հալածուած դրացի միականի պտտաւէն:

Սորված են՝ ինչպէս կը մըկըկայ խորգոմցու մեծամօ-
րուս այծը ու ի՛նչպէս կը զոայ Փօլատի Խաչոյի պոչատ ի-
շուկը:

Ու ամէնէն գիւթական ու հանդիսաւոր խաղը իրենց
համար խրժիկի խաղն է եղած: Երկա՛ր, երկա՛ր պահերով
Սուշուշ պանկած է մէջքին վրայ, ցաւ բաւած, հառաչած,
աչքերը փակած ու բացած՝ Վահրամի մտահոգ ու վշտահար
հայեացքին տակ, մինչև որ երկունքը աւարտած է ու ե-
րախան ծնած: Երախան խրժիկ մ'է եղած, զոր փաթթած
են կարմիր չիթով, կերակրած նննդկան կեասայով ու Վահ-
րամի ափիկներով ջուր տուած են, երբ անիկա չոր հազով
մը տառապած է: Ա՛խ, եթէ խորգոմցու պառուին այժն ի-
րենցը ըլլար... որքա՛ն առատ կաթ պիտի տային հարա-
զատ ու մօրկան մէկ հատիկ զաւակին: Կամ ինչո՞ւ Սուշուշ
սեփական կաթ չունէր...

Ու մեծցած են այդպէս, և տարիները սահած անցած
են, երբեմն արեւով, երբեմն ամպերով: Ու արեւը այրած է
անոնց կաշին, ցուրտը խածած անոնց թուշերը ու անձրեւը
մտրակած զանոնք:

Իպրոցը պահ մը խզած է անոնց ոսկեայ շղթան, ու
սակայն, յետ միջօրէին, գիրք ու տետրակ սանդուխի ա-
ռաջին աստիճանին վրայ նետած, նորէն գրկած են գիրար,
պարտէզի ծաղիկներուն ու խոտերուն մէջ թաղուած, ծա-
ռերն ի վեր մագլած, տէրտէր ու լուսարար, թուրք թա-
գաւորի զօրք ու հայ Ֆեօայի խաղցած են մինչև ուշ իրի-
կուն, երբ երկինքէն լուսինը, իսկ պարտէզին վրայ կախ-
ուող լուսամուտներէն մամաները ազդարարած են տուն վե-
րադասնալու սրտաբեկ ժամը...

Մեծցած են տակաւ: Ու առաջին տարօրինակ կայծը
արիւնի, ո՛վ գիտէ ի՛նչ խորունկ աղուներէ բխած,
պղտորած է Վահրամի սիրտը: Այլեւս ծաղկած, հասակ քա-
չած ու հագուստի անհարթ կուրծքով Սուշուշի ներկայու-
թեանը, փոխուած է Վահրամի ձայնը ու ձախլիկ դարձած են
անոր բոլոր շարժումները: Եւ Սուշուշի դէմքին իջած է ան-
ծանօթ ու բոսոր շիկնոււմ մը: Անոր գլուխը աղամայ խո-
նարած է ու հայեացքը գետին ինկած: Անստոյգ ու երջա-

նիկ ու վարարող դողն է միայն, որ այսուհետև պարուրած
է զանոնք առանձին ու միասին: Ու այդ դողը զօրաւոր ե-
ղած է զանոնք հեռացնելու միշտ իրարմէ և իրար քով բե-
րելու շարունակ:

Սկսած են խոռովքոտ գիշերները: Խուշուշի բարձր թըր-
ջուած է արցունքով, իսկ Վահրամի ճրարը մարած չէ բնաւ:

Սկսած են երազները մանկական օրերու և խաղերու
յաւիտենական կրկնութեան, և երազները աւելի բացավառ
եղած են միշտ, քան օրերը՝ անցնող մանուկ ու անմեղ օրե-
րուն: Հիմա հառաչանքներ կան, անբացատրելի գրկախառ-
նումներ, տարօրինակ ու ցաւեցնող կարօտը շոշափումներու:
Ու կարծես համբոյրներ կան՝ աղաղակող ու խենթեցնող, և
սթափումներ՝ ցուրտ ու ջերմ միաժամանակ:

Սակայն անոնցմէ ոչ մէկը յանդգնութիւնն ունի բա-
ցատրելու միւսին իր վիշտն ու կարօտը: Հաւասարաբար
անհամարձակ, ամչկոտ, խեղճ ու պզտիկ են անոնք: Փրկու-
թիւնը անակնկալ հանդիպումներուն մէջ է, զպրօցի ճամ-
բուն, տանիքին վրայ, իրարմէ աղիւսի ցանկապատով մը
բաժնուող պարտէզներուն ստուերներուն մէջ — հանդիպում
մը լուռ ու անլեզու, միշտ վախով ու դողով համակուած:
Փրկութիւնը նաև պատի այն ձեղքին մէջն է, ուրիշ կարե-
լի է նայիլ Վահրամենց բակը ու հնարաւոր է տեսնել Սու-
շուշենց խոհանոցը:

Իանի՛ անգամ, ժամերով ու ժամերով, առանձին սպա-
սած է Վահրամ այդ ձեղքին առջև, Սուշուշը տեսնելու հա-
մար, և երբ տեսած է, ամօթէն շիկնած, խոյս տուած է,
առանց բառ մը ու բարե մը փոխանակել կրնալու: Ու յան-
ցաւորի մը պէս եղած է Սուշուշ, երբ հանդիպած է, ձեղ-
քին մէջէն, Վահրամի հսկող աչքերուն:

Եւ սակայն այդ վախկոտ հանդիպումը լիցուցած է ա-
նոնց հոգին սփոփանքով ու բերկրութեամբ և օրերով օրօ-
րած է անոնց հոգին: Անգութ ձեռք մը լաթի կամ տաշեղ-
ներու կտորներով խցկած է յաճախ այդ ձեղքը ասդիէն և
անդիէն, և սակայն, սիրող ու այրող թաթիկները, կարծես
խօսքը մէկ ըրած, միշտ ալ փոքրիկ ու աննկատ անցք մը
բացած են հոն, ասդիէն ու անդիէն:

Առաջին յանդուգնը նորէն ազան եղած է: Անգամ մը գիներբուկի փունջ մը զետեղած է ճեղքին մէջ ու իրիկունը տեսած է անոր տեղ խաւարծիլի պղտիկ կապոց մը: Ու այդպէս, նուէրները — ծաղիկներ, պտուղներ, գիրքերէ փըրցուած նկարներ, ամէն բան, զոր սիրող պատանի հոգին նուէր կ'ենթադրէ, կը փոխանակուին առաւ և իրիկուն, լուռ և վախկոտ: Ու կարգը կը հասնի գիրքերուն, փոքրիկ վէպերուն՝ ընդգծուած տողերով:

Ու յանդուգնութիւնը կ'աճի երկուստեք և սիրոյ առաջին գրաւոր այլ բոցերէն խօսքը կը նետէ վահրամ՝ կապուտակ թուղթի մը վրայ շղագրելով Սուչուչի անունը ու անկէ առաջ՝ «Սիրելի՛...»

Նամակները կը վերցուին ընդհուպ: Աղջիկը, միշտ և ամէն երկինքի տակ, աւելի զգաստ է իր արտայայտութիւններուն մէջ. ան չի պատասխաներ առաջին հերթին: Եւ ազու սիրտը կը ճմլուի ու ձեռքի մատները կը կտորաււին: «Կը սիրէ՞ զիս»: «Չի՞ սիրեր»: Օր մը ան կը համրէ իրենց սենեակի գերանները, որոնք կը պառկին առաստաղին տակ. եթէ զոյգ են, կը սիրէ: Զոյգ են: Ու անսասան հաւատքի մը կը նմանի այդ զոյգը: Ուրիշ առիթով մը ան կը չափէ իրենց բակը երկայնքէն: Եթէ քայլերը զոյգով վերջանան, կը սիրէ: Քայլերը զոյգ չեն: Սխալած է գուցէ: Նորէն կը չափէ, քայց արդիւնքը նոյնն է: Ինքզինքը մխիթարած զգալու համար՝ քայլերը կը պղտիկցնէ սկիզբէն ու վերջէն այնքան, մինչև որ օրհնեալ զոյգով վերջանան անոնք: Եւ սակայն կսկիծը կայ — տարակոյտի կսկիծը:

Ամէն իրիկուն, անկողինին մէջ, ան կը վճռէ աւելի յանդուգն ըլլալ յաջորդ օրը, երթալ ուղղակի տեսնել Սուչուչը ու յայտարարել:

— Քեզ կը սիրեմ:

Ըսել նախ մայրիկին ու ապա, անոր միջոցով, հայրիկին: Թող Սուչուչն ալ վճռական ըլլայ իրեն պէս և յայտնէ իր մայրիկին ու հայրիկին: Ի՞նչ կայ որ: Ուրիշները ի՞նչպէս են հապա: Ի՞նչպէս կը սիրեն ուրիշները:

Առատները, սակայն, վախն ու ամօթը ու կասկածը նոր կոտորներ կը ցցեն ու վահրամ կը թուլնայ: Ան գիտէ

որ բնակալ է իր հայրը ու աւելի բնակալ Սուչուչի հօրը հանդէպ, որ թաղին մէջ ճանչցուած էր շուկ քահալիլարքի անունով: Թահալիլարքի Մարտիրոսի անունը համազօր էր թուրքին: Ան գիտէր ու կարող էր կաշառք վերցնել, ուրիշներու տունն ու կահ կարասիները աճուրդի հանել, անմեղ մարդիկ բանտերու մէջ փտեցնել: Ոչինչ այնքան անազգեցիկ էր, որքան անոր օձագալար մտրակը՝ իշխանութիւնն ու իշխանաւորը խորհրդանշող: Ահաղբեցիկ էր անոր ֆեսը, որ կ'իջնէր մոխրագոյն աչքերուն: Ու փայլուն կոճակները, չոր հազը և միշտ պինդ ու ցից կուրծքը, որոնք բոլորը մէկ հեռուներէն կ'ազդարարէին և՛ սարսափ, և՛ վրտանդ, և՛ պարտադիր յարգանք: Ու անիկա իր անբաժան ուղեկից թուրք ոստիկաններն ունէր, որոնք գիտէին առջեւ ձգած քչել տանիլ փօլատի Սաչոյի էջը կամ Խորգոմցու պառաւին այժը՝ անցեալ տարուան չվճարուած տուրքին ի հաշիւ: Պնդողներ կային, որ Մարտիրոսը կուսակալին քով սուրճ կը խմէ ամէն ուրբաթ օր, և ամէնքը գիտէին, թէ հարիւրապետ Ժահիմ շաբթուան այս գլխէն ու այն գլխէն անոր հիւրն է:

Վահրամ գիտէր, թէ անանցանելի վիճ մը կար իր հօրը և քահալիլարքիին միջև: Արդէն ամէնքը կը խօսէին անոր մատնութեան մասին: Այլպէս, ո՞վ մատնեց Վարդգէսը թշնամիին ձեռքը: Անգամ մը, երբ թէոսի խումբը Վահրամենց տունն էր գիշերած, Վահրամի հայրը իր աչքերով տեսաւ երկար ու սատանի ստուերը Մարտիրոսին, որ կը սլքտար լուսամուտին տակ: Եւ ճիշտ յաջորդ գիշերը, երբ խումբը բարեբախտաբար մեկնած էր, Վահրամենց տունը մտած էին թուրք ոստիկանները և քարուքանդ ըրած, խուղարկած ամէն բան: Ու ատկէ ետք Վահրամի հայրը կասկածելիներու շարքը դասուած էր:

Վահրամ գիտէր այդ բոլորը: Յաճախ ան լսած էր մայրիկին անէճքը ու աւելի յաճախ լսած հօր հայհոյանքները՝ ուղղուած մատնիչին ու իր եօթը պորտին: Գիտէր: Սիրտը կը մորմօքէր ու ճար չունէր:

Իայց սրտին մէջ բոցեր արձակող սէրը աւելի զօրաւոր էր, քան չըջապատի ատելութեան սառոյցը: Ու սէրը տակաւ աւելի վճռական կը դարձնէր գինքը:

Անգամ մը, վերջապէս, դպրոցի ճամբուն, հոն, ուր տունները պահ մը կը վերջանան և կը սկսի Աղուէսի Ձորը իր հեղեղատով ու բարտիներու ստուերով, վահրամ սպասեց: Դպրոց չգնաց այդ օրը և անձրևի ջրվէտուող տարափին տակ հոգեմաշ սպասեց, մինչև որ ողջունեց դպրոցէն սուսիկ փուսիկ և տրտում տխուր տուն վերադարձող Խուշուշը: Հայեացքը նետեց աղջկան կօշիկներուն, ձայնը սեղմեց կողորդին մէջ ու հազիւ արտասանել կրցաւ՝ «բարև»: Խօսքը ինչ արժէք ունէր: Խօսքը, յոյսը, ապագան, ամէն բան ան զետեղած էր կարճլիկ այն երկտողին մէջ, զոր յանձնեց Խուշուշին ու հեռացաւ անմիջապէս, երբ նշմարեց դպրոցէն արձակուող աշակերտուհիներու երփներանդ գօտին, որ կը ծիար բարտիներու շուքին տակ, հեղեղատին աջ ու ձախ փեղերով: Երկտողով վահրամ կը թախանձէր այդ իրիկուն իսկ, երբ երկուսին ծնողքը կը ներհէին, եղբեւանի ճիւղերուն տակ սպասել:

Ատիկա առաջին ժամադրութիւնն էր, զոր Խուշուշ կը յարգէր: Իրիկունը, երբ լուսած էր ամէն ձայն դբացի երկու թշնամի տուններուն մէջ, ո՛վ գիտէ ինչ նուրբ ու դժուարին հնարքներով, Խուշուշ լքած էր իր անկողինը, ուր մէկ բարձի վրայ կը պանկէր փոքրիկ քրոջ հետ: Լքած էր սենեակը, ուր իր մայրը կը քնանար. անցած էր հօրը ննջասենեակէն, ուր ան կը խռկար, բացած էր զոյգ բանալիներով կղպուած դուռը, անցած էր նեղ ու երկար սրահը. վար իջած էր սանդուխներէն զգո՛յն, զգո՛յն ու սիրաբ ընդնած, փաղաքուշ ձայնով սաստած էր զարթնող ու հաշող շունը. իր սեփեղէն վեր էր, բայց բացած էր պարտէզի նիգաւոր դուռը և նետուած էր պարտէզը, հոն, եղբեւանի սպիտակած ճիւղերուն խաւարին մէջ, մար մտնելու դացող լուսնակի եղջիւրին տակ, ուր վաղուց կը սպասէր վահրամ:

Ու, մանկական օրերու երկար ընդհատումէն վերջ, առաջին, առաջին անգամ, անոնց փոքրիկ մարմինները սեղմուած են իրարու: Լսած են իրարու շնչառութիւնն ու սրբտերու տրոփը: Բառերը պակասած են. աննիւթացած է խօսքը և երգած է միայն սիրտը. իշխած է սիրոյ և հանդիպումի լուսթիւնը: Ու վահրամի ձեռքին մէջ ինկած են

զոյգ մը նուրբ ու սպիտակ ծաղիկի մը բաժակով թաթիկներ, որոնք այրուած կամ հալած են յուզումէն:

Եղջիւրուող լուսի՞նը արդեօք իր հեռացող շողերով, օրօրուող եղբեւանինե՞րը իրենց կրքոտ բոյրերով, թէ՞ տարիներու անհաս կարօտը ու այդ պահը սպասող տանջալի երազները յաւիտենական վայրկեանի մը համար — լուռ և անէական — ծնած են անոնց գլուխները ու ստեղծեր առաջին սիրոյ անդրանիկ ու այլեւս երբեք չկրկնուող Համբոյրը:

Ժամե՞ր, ամբողջ գիշե՞ր մը, թէ՞ մէկ քանի վայրկեաններ միայն տեւած է սիրոյ այդ տենդ ու կրակ հանդիպումը, վահրամ չի գիտեր, վասնզի անիկա միայն երկու չարաշուք յիշողութիւն կը պահէ — Խուշուշի ծամերը սլորուած հօրը ձեռքերուն մէջ՝ աղջկան սարսափի ճիչերով և, ապա, իր անյոյս ու անհաւասար դիմադրութիւնը և ջարդուփշուր մարմինը Խուշուշեց ծառայի մահակին հարուածներուն տակ...:

5.

Վահրամի ջարդուած ոսկորները շաբաթներով հեծկտացին իրենց ցաւը ու տակաւ առողջացան: Սկիզբը հայրը ըսպառնաց տունէն դուրս ձգել զինքը, բայց մօր գորովանքը մեղմեց ամուսինի դաժանութիւնը:

Անդին տառապեցաւ նաև Խուշուշ և անոր տառապանքը, դուռ-դրկից, ամէնքը իմացան՝ հակառակ բոլոր զգուշութիւններուն: Եւ ամէն մէկը ծաղիկեցուց միջադէպը իր երեւակայութեան անպարփակ սանձաններուն մէջ: Ամիսներ ետք մէկը նոյնիսկ երկուքի ճիչեր լսեց Թահսիլարնոց տունէն, «Մեղայ քեզ, Աստուած» կանչեց ու կեղծ արցունք թափեց խաբուած աղջկան համար: Ուրիշ մը անիծեց Յեղափոխութիւնն ու «Նոր Սերունդ»ը, որ ոչ այլ ինչ է եթէ ոչ սպասուած Նեոք: Ո՛չ ամօթ մնաց, ո՛չ ծնողք, ո՛չ Աստուած...:

Սուգին վահրամենց պարտէզը Խուշուշեց պարտէզէն բաժնող պատը բարձրացաւ, Պաղտատի պարիսպ դարձաւ: Հսկողութիւնը դուռներու, լուսամուտներու, տանիքի վրայ

չառցան երկուստեք: Շուները, փոխանակ բակին, պարտէ-
զին մէջ թողուեցան այսուհետեւ: Խուշուշ տան ծառային հետ
միայն իրաւունք ստացաւ տուն ու դպրոց ընելու: Վահրա-
մի գլխուն կախուեցաւ տունէն շան նման դուրս նետուելու
սպառնալիքը. եթէ յանդգնէր անգամ մըն ալ մատնիչին
անիծեալ աղջկան անունը բերան առնել: . .

Ու ամէն բան, Աստուծոյ լոյսն ու արեւն անդամ,
մահուան պէս ցուրտ ու խաւար եղաւ Վահրամի ու Խուշուշի
համար:

Եւ Վահրամ դարձաւ լռակեաց, մենամուլ, ծոյլ, դիակ:
Դպրոցը տանջարանի փոխուեցաւ և ընտանեկան յարկը՝
բանտի: Լքեց խաղերը, գիրքերը, ընկերները, ամէն բան:
Դնաց դաշտը, ելաւ լեռները, վերադարձաւ գետափը, թաղ-
ուեցաւ արտերու կանաչին մէջ, այն ամէն տեղ, ուր մի-
նակութիւնն էր ու Բնութիւնը՝ հսկայ ու առեղծուած՝ բայց
ամոքիչ կարծես:

Դպրոցը իր դուռները փակեց ծոյլ ու մշտապէս բացա-
կայող աշակերտին առջև: Հայրը զլացաւ իր հետ սեղանի
նստեցնել, մայրը իր ներկայութեանը քիթը կախեց ու բա-
ցակայութեանը լացաւ:

Արհեստի տուին: Ոչինչ դուրս եկաւ: Սկսաւ ծխել ու
տասնեակներով զլանիկներն ու անոնց ծուխը պղտիկ բա-
ւականութիւն մը չէին:

Օր մը, գիշերով, երբ կը վախնար հօր աչքին երեւ-
նալ և վճռած էր, ուրիշ անգամներու նման, պարտէզը,
ուռնիի հաստաբետ բազուկներուն վրայ կծկուել ու լուս-
ցնել, տեսաւ մարտական խումբ մը, որ կ'անցնէր զգոյշ,
պարտէզէ պարտէզ: Հրեղէն միտք մը ակօսեց իր ուղեղը:
Գտա՛ւ: Երթալ արձանագրուիլ Յեղափոխութեան: Այնտեղ
ա՛լ պիտի չչարչարուէր այսքան, ընկերներ պիտի ունենար,
զէնք, կռիւ, թշնամի: Կեանքը նպատակ մը պիտի ունե-
նար: Հերիք էր: Ամօթ չէ՞ր:

Ու ամբողջ գիշեր Վահրամ չքնացաւ: Յաջորդ օրը,
առտու կանուխ, վազեց Գործակատար Թօփալ Գրիգորի մօտ:
Աղաչեց, պաղատեցաւ, ռաքերն ինկաւ, որպէսզի ան տա-
նէր զինք կոմիտէին: Կարեւոր, շատ կարեւոր գաղտնիք

ունի հաղորդելու և ոչ ոքի կրնայ ըսել, բացի կոմիտէէն,
ոչ իսկ Գրիգորին, դժբախտաբար:

— Լա՛ւ, յետո՛յ, կոմիտէի տեղը չեմ գիտեր, եթէ ի-
մացայ, կ'ըսեմ:


Հարկ եղաւ սպասել օրեր, շաբաթներ, մինչև որ Գրի-
գոր բոլոր նպաստաւոր տեղեկութիւնները հաւաքեց Վահ-
րամի մասին և ապա ներկայացուց զայն կոմիտէին, այրի
ու պառաւ կնոջ մը հիւղակին մէջ:

Եւ Վահրամ որբի մը պէս բացաւ իր կեանքի և սիրոյ
վէպը հայրական կոմիտէի թափանցող հայիացքին առջև:
Յոյց տուաւ իր պողպատ բազուկներն ու սրունքները, բա-
ցաւ իր սիրող ու տառապող հոգիի ծալքերը: Խնդրեց ամէ-
նէն վտանգաւոր վայրերը զրկել զինք — լեռները, քրդա-
կան աւազակախումբերուն դէմ, կամ ընդունիլ անաբակիչ
խումբի մը մէջ: ա՛խ, գէթ սուրհանդակ, գէթ բեռնակիր
մը ու շարժաւոր մը ըլլայ կազմակերպութեան. . . Ու նորէն
խնդրեց, նորէն աղերսեց, երդուընցաւ կազմակերպութեան
անունով, ուխտեց ծառայել սուրբ դրօշակին և ամէ՛ն բան,
ամէն բան զոհարերել Յեղափոխութեան. . .

Կոմիտէի ներկայացուցիչը լսեց, ճանչցաւ, հասկցաւ:
Ամիս մը այսպէ՛ս, այնպէ՛ս: Ամիս մը հո՛ս, հո՛ն: Ու եր-
րորդ ամսուն վերջապէս Վահրամ զրկուեցաւ հեռաւոր Լեռ-
նապար, ուր Գալուստն էր իր արծուային խումբով: Եւ հոն
Վահրամ առաջին անգամ հրացան ունեցաւ, յետոյ ձի: Կար-
դաց Բաֆֆի, Ահարոնեան, Դրօսակ: Տեսաւ տառապանքը
հայ գիւղացիին, իրակա՛ն տառապանքը: Մինչև հոգիին խո-
րը զգաց վայելքն ու բերկրանքը այն կուռին, որ Գաղա-
փարի մը համար կը մղուի:

Ու, սակայն, վայրենի, դիւթական և անձնուրաց
այդ կեանքին մէջ չմոռցաւ, չկրցաւ մոռնալ իր Խուշուշը:
Երկու յուշ, յուշի երկու բոցավառ լոյսեր, Գրիգորի կողմ
մխուած նիզակներու նման, կը մխուէին մինչև ի սրերը
իր հոգիին ու կը կանչէին զինք շարունակ: Երկու յուշ:
Յուշը առաջին Համբոյրին, ծաղկեալ եղբւանիի կրքոտ բոյ-
րերուն տակ: Յուշը եղբրական այն ձիչին, զոր ձգեց Խու-
շուշ, մինչդեռ իր մարմինը կը փչուուէր մահակի հարուած-

Handwritten signature or initials, possibly 'Մ. Զ. Բ.' or similar, written vertically in blue ink.



ներուն տակ... Ա՛խ, իր խլուած ու ծեծուած սէրը. ա՛խ, իր աւերակ ու փալասի կտոր դարձած ինքնասիրութիւնը:

Ու կը լքուէր, կը սկարանար: Միակ յոյսը նորէն քաղաքը վերադարձին մէջ էր: Եթէ կարենա՛ր անգամ մըն ալ քաղաքը իջնել...

— Ի՞նչ պիտի ընէր:

Ինք ալ չէր գիտեր: Բայց, ապահովաբար, այլևս նախկինը պիտի չըլլար — ծոյլ, վախկոտ, դիակ: Ո՛չ: Պիտի փախցնէր Սուշուշը, պիտի տանէր զայն յեղափոխական խումբի մը հետ, հետու, աղատ կովկաս: Պիտի խնդրէր կոմիտէէն, որ այդ մէկը թոյլ տան իրեն... Ի՞նչ կայ որ...

6.

Վրայ հասան աղետալի օրեր:

Յեղափոխութիւնը վիժեց իր ապօրինի գաւակը — գաւաճանը: Միլիոնաւոր փամփուշտ, հազարաւոր հրացան, տասնեակ մը պահեստներ, իրար ետեւէ մատնուեցան և թըշնամիի ձեռքն անցան: Ձերբակալուեցան հարիւրաւոր դըրսեցի թէ քաղաքացի մարտիկներ, որոնց սպառնաց բռնութեան ամէնէն անարգ պատիժը՝ կախաղանը: Ձերբակալուեցաւ, բանալը նետուեցաւ և բանտին մէջ կաթուածահար եղաւ Վահրամի հայրը: Եւ Վահրամ զգաց, որ իր անմեղ հօր մատնիչն ու սպանիչը ան էր, քահալաքնի Մարտիրոսը:

Անտարակոյս, մտածեց ան, Մարտիրոս լուծած է իր աղջկան անպատուութեան վրէժը... Վահրամ հասկցաւ, որ իր հօր տխուր ու վաղահաս մահուան մէջ, այսպէս կամ այնպէս, մեղաւոր է ինք: Եւ ալ չկրցաւ աղատիլ իր այդ կըսկիծէն, որ կը միանար համայնական վիշտին ու վիշտի լիւ մը կ'ըլլար իր կուրծքին տակ: Եւ տառապող ու որոնող հօգին փրկութեան միակ ճանապարհը տեսաւ վրէժխնդրութեան մէջ — քիւրդին, թուրքին, գաւաճանին, որոնց թիւը, Աստուած իմ, տասնեակները կ'անցնէր, հարիւրներու կը հասնէր այլևս...

Եւ, փա՛ռք Աստուծոյ, Յեղափոխական Վրէժխնդրութիւնը սկսած էր արդէն ու Հասուցման ժամը հնչած: Դա

ւաճանները իրարու ետեւէ կ'իյնային գիւղերուն, քաղաքի փողոցներուն մէջ, նոյնիսկ Գլխաւոր Ոստիկանատան առջև:

Ամէնէն հոչակուած դուաճաններէն մէկն էր Ղրացին, քահալաքնի Մարտիրոս, իր սերած, իր միակ սերած աղջկան հայրը, որ սակայն երկրորդ անգամ ըլլալով կը ճողպրէր անարեկիչի գնդակէն:

Ասիկա Վահրամի համար ապացուցուած, միս ու արիւն դարձած անէծք մը եղաւ: Ան կոյր մնաց ու չկրցաւ գիտնալ երբեք, թէ Սուշուշ համաձայն էր Յեղափոխութեան դատաստանին ու արժանի կը համարէ՞ր իր հայրը գնդակահարման: Սուշուշ, որ չէր կրնար չգիտնալ մասնաշրջանները իր հօրը...

Թէ՞ որդիական սէրը աւելի հզօր է, քան ճշմարտութիւնը, արդարութիւնը...

Ինչպէ՞ս գիտնար: Ու ասիկա կարեւոր էր ոչ միայն իր հօգիի խաղաղութեան, այլ և իր ապագայի ու սիրոյ վերայ իջած մշուշը փարատելու համար: Չէ՞ որ ինք Յեղափոխութեան զինուոր էր, և Սուշուշ գիտէր այդ վաղուց: Սուշուշ պիտի սերէ՞ր զինք այսուհետեւ, երբ տեսնէր, որ Վահրամի զինակիցներն ու գաղափարակիցները կը խողխողէին իր հարազատ հայրը, Ա՛հ... Ու նորէն կատաղօրէն սոնաց Վահրամի մէջ քաղաքը, անպատճառ քաղաքը իջնելու կարօտը:

Եղա՛ւ: Կեդրոնական Կոմիտէն հրահանգեց շրջիկ Գալուստին երեք վասակի մարտիկներ արամադրել Հասուցման գործին: Եւ Գալուստի հայեացքը կանգ առաւ առաջին հերթին Վահրամի վրայ: Քաղաքացի էր. ամէն ծակ ու ծուկին ծանօթ. հաւատարիմ, ճարպիկ, անձնուէր, ուժեղ:

Յորեկ մը խոտի դէզի մը մէջ ապաստանիլը և երկու գիշեր անընդհատ քալելը բաւական եղաւ որպէսզի Վահրամ քաղաքը իջնէ:

Երկու անարեկում կար: Երկուքն ալ երկրորդ անգամ ըլլալով ձախողած: Դաւաճանը կը հրհար: Ահաբեկիչը ինքզինքը կ'ուտէր:

— Կեդրոնական Կոմիտէի որոշումը որոշում է, կրկին ազդարարեց Կոմիտէի ներկայացուցիչը Վահրամին և անոր երկու գործակիցներուն: Կամ ձեր գլխալ

ները թողէք — երեքովդ մէկ — դաւաճանի դրան առջև և կամ վերադարձէք անոնց մահուան իրողութեամբ: Ներքին կանոնադիրը գիտէք: Ամենափոքրիկ թերացումն ու լքումը ձեր կողմէ՛ կը պատժուի անողո՛ք կերպով: Երդուընցէ՛ք:

Վահրամ և ընկերները երդուընցան: Գործավարը համբուրեց անոնց ճակատները և նո՛ր միայն տուաւ դաւաճաններու անուշները:

Ա՛հ... դաւաճաններէն մէկը, և կարեւորը, Խուշուշի հայրն էր: Անէ՛ծք, մղկտաց Վահրամ ու անցաւ գործի: Ծրագիրը պատրաստ էր: Գործադրութեան օրը վճռուած: Տակաւին օր մը ժամանակ կար:

Ա՛խ, եթէ կարենար Խուշուշը տեսնել: Բայց անկարելի էր: Փախստական էր ինք. անունն ու գործը վաղուց ծանօթ ամէնուէն, մանաւանդ գաղտնի և յայտնի ոստիկաններուն: Անշուշ իրերն անգամ մատնել գիտեն: Ինք ոչ ի՛նչ: Բայց գո՛րծը, յեղափոխական գործը պիտի տուժէր: Եւ ի՛նչ ամօթ իրեն համար: Ֆո՛ւ... աղջկա՛ն մը համար: Ի՛նչ պիտի մտածէին ընկերները: Իսկ եթէ կոմիտէն լսէ՞ր...

Բայց ո՛չ: Նախ քան անաբեկումը անհրաժեշտ է, տեսնել Խուշուշը: Այլապէս ինք կրնա՞յ վստահօրէն համոզուած ըլլալ, թէ ամէնէն բախտորոշ վայրկեանին իր ձեռքերը պիտի չդողան: Մինչդեռ եթէ նախապէս իմանա՞յ Խուշուշի տրամադրութիւնը: Ս՛, եթէ Խուշուշ համաձայնի, կամ գէթ լուռ համակերպող մը ըլլայ յեղափոխական վճիռին... այն ատեն Վահրամ Մարտիրոսի դուռը պիտի ուտէ այս բողկին պէս, հնչտ ու դիւրամարս...

Ու տապալկուեցաւ անհնարին երկուութիւններու միջև: Ժամերը, ծանր բայց վստահ, կը մօտենային Հատուցման ճակատագրական վայրկեանին, և Վահրամ կը կռուէր իր թուրութեան, իր սիրոյ գէժ ու պարտուած կը մնար շարունակ:

Մտածեց, ու մտածումը բան մը չտուաւ: Միակ բեւեռակէտը, հեռաւոր մշուշին մէջ զամուած այն համոզումն էր, թէ իր սէրը արիւնի ու սճիբի ճամբաներուն մէջ պիտի կորսուի, պիտի խաւարի ընդմիջտ... Մտածեց ու զաւաւ, որ ինք երդուընցած է, քիչ առաջ, յեղափոխական բարձր մարմ-

նին առջև, երթալ և ոչնչացնել անմեղ աղջկան մը սիրտը ու այդ աղջիկը իր սէրն է, իր միակ սէրը...

Մտածեց: Մտածումը բան մը չտուաւ նօրէն: Միայն ձեռքերը գնացին, մեքենարար, դէպի կողքէն քաշուած ատրճանակը: Նոյնիսկ զննեց. նոյնիսկ դուրս քաշեց պատեանէն ու ափին մէջ տեղաւորեց: Յիմարութի՛ւն... Պա՛հ, այսքա՛ն ողորմելի՞ է ինք: Յեղափոխական: Ի՛նչ յեղափոխական: Կատո՛ւ: Հա՛ւ: Անձրեւի տակ թրջուած չո՛ւն: Գոտտո:

Տանիլ գէնքը յանձնել կոմիտէին և խնդրել որ պատժեն զինք: Ինք չի՛ կրնար, չի՛ կրնար: Աւելի լաւ չէ՞ անձնասպան ըլլալ, վերջակէտ դնել այս տխրո՞ծ, ողորմելի կեանքին: Բայց իրաւունք ունի՞: Իսկ մ՞վ պիտի ղեկավարէ անաբեկումը ու գործադրէ կազմակերպութեան վճիռը: Ծրագրի ամէնէն վերջին մանրամասնութեան հեղինակն է ինք, և գործադրութեան համար քանի մը ժամեր կան միայն: Եւ, վերջապէս, յատկապէս այդ պարտականութեամբ է որ քաղաք կանչուած է, իբրև ծանօթ, վստահելի, հաւատարիմ, անձնուէր: Թ՛մ... Մտածեց: Մտաները կտարսեց:

Մտածեց: Ա՛, վերջապէ՛ս: Երթալ գտնել հարազատ մայրիկը: Երթալ՝ թող ըլլայ օդի մէջէն, ինչպէս թռչուն, կամ գեանի վրայէն՝ աննկատ՝ ինչպէս սողուն: Երթա՛լ, երթալ և գտնել հարազատ մայրիկը ու խնդրել, ոտքերը համբուրել ու խնդրել, որ Խուշուշը տեսնելու, մէկ վայրկեանով տեսնելու դիւրութիւնը տայ իրեն: Ո՞վ պիտի իմանայ, ժամէ մը կը վերադառնայ:

Ու այլեւս տատանում չունեցաւ: Հազաւ թուրք ոստիկանի զգեստներ՝ փայլուն կոճակներով: Բաճկոնակին տակէն կապեց մաւզեւ ատրճանակը, լեցուած, պատրաստ վիճակի մէջ, ձեռքը միշտ ըլթակին քովը և օր ցորեկով գընաց Խոջ փողոցի հրապարակը ու երկու երեք փողոց անդին հասաւ հայրենական տունը: Գտաւ մայրիկը, ծունկերը գըրկած, սպիտա՛կ, սպիտա՛կ...

— Մայրի՛կ ջան...

Գրկեց, համբուրեց, չկրցաւ զսպիլ ինքզինքը ու լաւացաւ մը պէս, հին օրերու տղու պէս:

Ու լացի, յուշերու, գորովի, աղերսանքի մէջ պոթկաց Խուշուշը տեսնելու տանջող ծարաւը:

Անդին, իր գրկին մէջ, մայրը փլաւ ու կծիկ մը դարձաւ:

— Թող խեղճ մէրկան աչքե՛րը կուրնան...

Երեք տարի էր չէր խօսեր շուն՝ դրացիին հետ, որուն զուլումը արար աշխարհ բռնեց, Երեք տարի էր հարազատ ու մէրկան մէկ հատիկ տղան չօլերն ինկած էր, մօր կաթը մոռցած — պատճառը ա՛ն էր նորէն, շո՛ւն դրացին. աչքե-րը՛ կուրնան... Երեք ամիս էր, որ իր թագ գլխաւորը բան-տին մէջ մեռաւ, միշտ նոյն շան, մատնիչ, դաւաճան շան երեսէն: Ինչպէ՛ս մայրը երթար խօսէր: Որո՞ւ հետ, Ինչո՞ւ: Ու վահրամ կուլ տուաւ այս վէրքն ալ. սփոփեց մայրը: Խնդրեց, աղերսեց նորէն: Սպառնաց.

— Ի՛նքս, անձա՛մը կ'երթամ, մայրի՛կ...

— Եա՛, խաչախ տղէն մատնիչի տո՞ւնը մտնի... Թող մայրիկի աչքերը կուրնան...

Մա՛յր է: Եւ սուգն ու սխը, անէծքի, երգումի ու հը-պարտութեան հետ կուլ տուած, մայրիկը կը բարձրանայ տանիքը: Ոչ ոք կայ դրացիին բակը: Հարկ է փորձել պար-տէզէն, ուր կը հսկէ դրացիի շունը, որ կարտել կ'ուզէ չըղ-թաները ու մարդ կը ծիւռէ:

Ու Խուշուշ կը տեսնէ մայրիկը: Բնա՞ղը արդեօք: Կը հասկնայ: Կը սաստէ շունը ու կը մօտենայ:

— Մայրի՞կ...

Ոչ մէկ խօսք: Սպորդնած դէմքն ու լացակամած աչքե-րը անխօս կը պատմեն ամէն ինչ:

Աղջիկը կը հասկնայ ու հին օրերու դողը նորէն, ա-ւելի սուր ու ջերմ, կ'արթննայ: Կը տանջէ: Ինքզինքը կը զսպէ:

— Կու գա՛մ, մայրիկ...

Հանդիպում: Աւելի տաժանելի քան անջատումը, ան-ջատումի երկա՛ր, երկա՛ր տարիները: Ու, յետոյ, ի՛նչպէս բանայ վահրամ յեղափոխական գաղանիք մը աղջկան մը, թո՛ղ ըլլայ սիրած աղջկան մը առջև: Մանաւանդ գաղտնի-քը կը վերաբերի հօր մը, որու հարազատ զաւակն է այս աղջիկը... Խուշուշ պիտի չկարծէ՞ թէ անձնական վրէժ մը կը լուծէ վահրամ, իր գետին ձգուած ինքնասիրութեան և

բանտին մէջ մտնող իր հօր վրէժը: Ո՛չ, Խուշուշ մինչև այդքան վարերը պիտի չիջնէ... Եւ, յետոյ, աղջիկը կան-խաւ, տուն վերադառնալու առաջին բոպէին, ամէն ինչ պիտի չյայտնէ՞ հօրը:

— Հայրի՛կ, սիրելիս, զգո՛յ՛, քեզ պիտի սպաննեն:

Ո՛չ: Մատնիչի մը աղջիկ՝ Խուշուշ մատնիչ չէ:

Ու վահրամ երկու հարցում կը նետէ.

— Ի՞նչ պիտի ընէիր, Խուշուշ: Եթէ հայրիկդ...

— Ի՞նչ...

— Եթէ հայրիկդ...

— Սպաննեն, այնպէս չէ՞...

— Այո՛... Ի՞նչ պիտի ընէիր...

— Ի՞նչ պիտի ընէիր... Ես գիտեմ որ սպաննողը դուն

պիտի չըլլաս...

— Իսկ եթէ ե՞ս...

— Ո՛չ, դուն ո՛չ, դուն ո՛չ...

Խուշուշի կեանքը պիտի խաւարէր: Իր սիրած աղուն

մէջ, մինչև իր կեանքի վերջին վայրկեանը, ան պիտի տես-նէր մարդը, որ ձեռքերը ներկած է հարազատ հօր արիւնին մէջ: Ու իրեն, Խուշուշի ձեռքերը ևս պիտի արիւնէին նոյն արիւնով: Չէ՞ որ ինք գիտէ ամէն բան. հիմա այնքա՛ն պարզ է ամէն ինչ: Ու ա՛նաւոր այդ սճիրը ան թագցնել պիտի չկրնար, պիտի աշխատէր թերևս թագցնել, բայց պիտի չկրնար. ո՛չ, պիտի չկրնար: Ու ի՞նչ շան: Պիտի կըր-նա՞ր սակայն ծածկել իր սեփական սրտէն: Ո՛չ, երբե՛ք:

Ու Խուշուշ ինկաւ վահրամի գիրկը, խլեց անոր ձեռ-քերը, համբուրեց, արցունքով ցողեց...

— Մի՛, մի՛, վահրամ... միայն հօրս չէ որ կը խնա-յեմ, այլ քեզի՛, ինծի՛, մեր սէ՛րը...

Ու վահրամ թուլցաւ:

Կարծես մէկը, մէկ քնքոյ՛ ու հարազատ ձեռք, դաւա-ճանօրէն, ճակատագրօրէն, առիւծի ճիրաններու փոխուե-ցաւ յանկարծ, խրեցաւ մինչև իր սրտի խորը և անգթօրէն դուրս պոկեց ու մէկդի շարտեց արիւնաթաթաւ իր սիրտը: Կարծես ահաբեկիչի մը ուումը արժանի հարուածով մը ցրիւ տուաւ իր ուղեղը:

Չգատացաւ: Յիշեց զինուորի, յեղափոխական զինուորի իր պարտքը ու աչքերուն առջև, ուղիղ ու չեշտակի, ցցուեցաւ Կոմիտէի լուրջ, սպառնական, թափանցող հայեացքը: Ու լսեց ծանօթ ձայնը.

— Կա՛մ ձեր դիակը կը թողուք դաւաճանի դրան առջև, և կամ ձեզ հետ կը բերէք անոր մահուան իրողութիւնը:

— Խուշուշ, սիրելի՛ս, շնչաց Վահրամ, չեմ կրնար: Իմ ցանկութիւնս չէ ու իմ վճիռս չէ: Վճիռը կազմակերպութեանն է ու ժամանակ չկայ. . .

Խուշուշ հասկցաւ ամբողջական ու մերկ ճշմարտութիւնը: Ան կը ճանչնար կազմակերպութիւնը ու գիտէր, որ կարելի է յաղթահարել նոյնիսկ մահը, նոյնիսկ չկատարել Աստուծոյ պատուիրանները, բայց կոտորել, եղծել կամ փոխել Յեղափոխութեան վճիռը՝ անհնարին էր. ու ստորին բան մըն էր, մանաւանդ Վահրամի համար:

Սոսկաց, Ինչո՞ւ կը սիրէր ինք: Ինչո՞ւ կը սիրէին զինքը: — Ա՛խ, այն ատեն գէթ չսիրէիր ինձի. . .

Չսիրե՞լ: Ո՞վ կրնայ: Որո՞ւ ուժերը կը պարտկեն՝ չը սիրել: Խե՞ղ՛ք է Խուշուշ: Բայց իրաւո՛ւնք ունի ան, իրաւո՛ւնք ունի: Վասնզի ոչ մէկ կանացի սիրա կը հանդուրժէ, որպէսզի իր սիրած տղան սպաննէ իր սիրած, հարազատ հայրը:

— Ի՞նչ ընել, Աստուած իմ. . . Ի՞նչ ընել:

— Խուշուշ, կը կանչէ որոնող ու կասկածող ձայն մը դրացի բակէն. Խուշուշ, Խուշուշ. . .

Հօր ձայնն է, խուպոտ, չոր ու չար:

Ու քովի սենեակէն մայրիկի գունաթափ դիմագիծը կը յայտնուի, աղերսական, մահուան պէս տմոյն, վախկոտ ու պաշտպանութեան յոյսերը կտրած. . .

Համբոյր մը, երկչոտ ու հազիւ հպող-փայփայող: Վերջին համբոյր մը, ու կը բաժնուին ոչինչ վճռած, սիրոյ և երկուութեան վիճը աւելի խորունկ, աւելի վիրաւոր բացած:

Ասդին տղան կ'ուշարբերի:

Արդէն կը մթնէ: Ժամանակ է կորսուելու: Ահաբեկման պահը ժամը տասին է, իսկ հիմա արդէն ուշ է, հազիւ երկու ժամ կը մնայ:

Գրկեց, ամուր, ջերմ ու կաթոգին, իր կեանքի ամ-

բողջ աւելը համբոյրի մը մէջ դնելու բաղձանքով համբուրեց սպիտակած մայրը, օրհնէնքը առաւ ու պարտէզէն դուրս ելաւ:

Գնաց Կոմիտէն տեսնելու, զինաթափուելու, յեղափոխական անեղ ատեանին յանձնելու ինքզինքը, յօժար ու խոնարհ: Ինք չի՛ կրնար: Վախկոտ, տմարդի մէկն է ինք: Թո՛ղ դատեն զինք, թո՛ղ գնդակահարեն, արժանի՛ է: Արժանի՛:

Եւ, սոկայն, հաստա՞տ ու վերջնակա՞ն էր այդ վճիռը: Չէր գիտեր: Յեղափոխութեան զինուոր, գիտէր որ ֆիզիքականէն աւելի դէպի բարոյական մահը կը քալէր: Ա՛խ, ինչպէ՛ս երեւալ այլեւս Կոմիտէի և միւս ընկերներու աչքին: Ի՞նչպէս ըսել «չե՛մ կրնար»: Ինչո՞ւ չի կըրնար: Աղջկան մը համա՞ր:

— Կորսուէ՛, թշուառական. . .

Եւ ինք պիտի լսէր այդ սոսկալի խօսքերը իր մէկ մեծ ընկերոջ բերնէն, անոր, զոր կը պաշտէր: Ու պիտի սատկէր վճիռովը իր հարազատ կազմակերպութեան, որ կը վճռէ միայն ստոր ու բռնաւոր, մատնիչ ու դաւաճան մարդոց մահը:

Մտածեց: Խուշուշ իրաւունք ունէր. իր հաշուին իրաւունք ունէր ան. ան պարտաւոր էր սիրել հարազատ հայրը: Իսկ ի՞նք. իրաւունք մը չունէ՞ր աշխարհի երեսին:

Ու որքա՛ն սուրբ էր այդ իրաւունքը: Ու սրբազան պարտք մըն էր այդ իրաւունքը. հարիւրաւոր անմեղներու արիւնը մտած մատնիչի մը կեանքը մէջտեղէն վերցնելու պարտք մը. արդար յեղափոխութեան մը վճիռը գործադրելու պարտք մը, իր հանդիսաւոր երգումը յարգելու և գործադրելու պարտք մը. . .

Կարծես գօտեպնդուեցաւ: Ու քալեց:

Իջաւ փողոց: Ոչ ոք կար: Փա՛ռք Աստուծոյ: Հայեացքը ինկաւ, վերջին անգամ, իրար խառնուող պարտէզներուն ու եղրեւանիի այն թուփին, որ նորէն կը ծաղկէր և կը քոտ ու սպիտակ ողկոյղները կը կախէր պատն ի վար:

Քալեց: Բայց քայլերը կը դաւաճանէին: Հօրը կը պարէր օտքին տակ ու աչքերը կը նայէին բիւրաւոր մահնոր ծակոտիկներ ունեցող հսկայ, կլոր ու արագ պտըտող մաղի մը մէջէն: Կարծես սև ջուրեր կը վաղէին ոտքերուն տա-

կէն, ու ինք կը սահէր: Բնազդօրէն կը թնեցաւ պատին, իսկ պատը կը խուսափէր, ետ ետ կ'երթար... Անօթի էր: Բանի՛ գիշեր անքուն էր: Մէկ երկու վայրկեանի կազդօրը ուժ տուաւ սրունքներուն ու քսլեց հազիւ հագ...:

Նորաշէնի հրապարակէն պիտի անցնէր, երբ յանկարծ իր դէմը դուրս եկաւ Ակեան էֆէնտին, թրքական ոստիկանութեան ամէնէն հաւատարիմ, արթուն ու վտանգաւոր որսկանը: Մանկութենէն կը ճանչնար զինք, վաղուց կը փրնտուէր ու վահրամի կեղծ ոստիկանի հագուստները բան մը չփրկեցին Ակեանի խորթափանց հայեացքէն:

Ուշքի եկաւ, բայց արդէն ուշ էր: Հազիւ նկատեց Ակեանի այնքան անմեղ ժպիտը, զոր կ'ունենան սուրբերն ու սատանաները միայն: Նկատեց ու բնազդօրէն ձեռքը գնաց բաճկոնակին տակ պահուած ատրճանակին:

Է՛հ, ո՛ւշ էր: Ակեանին ընկերացող չորս հուժկու ոստիկաններ սեղմած էին զինքը պատին, խեղդելու աստիճան ճգմած կոկորդը, ջախջախած ճակատը, դաշոյնի հարուածով մը թուլացած աջ բազուկը, ձեռքէն խլած ատրճանակը, թեւերը պիտի կապած, նետած անցնող կառքի մը մէջ ու յաղթական՝ բանտը առաջնորդած: Ու ձեռած, աղցանի վերածած էին զինք...:

7.

Աչքերը բացաւ բանտին մէջ, երեք օր յետոյ միայն: Պնակ մը պղտոր ջուր և գարիէ սև հաց մը կար քովը. իսկ ինք արիւն կը թքնէր:

Երբ սթափեցաւ ու անդրադարձաւ վերջին օրերու յուշերուն ու եղելութիւններուն, սարսափ զգաց ու զգուանք: Բայց վայրկեան մըն էր այդ: Բանտի մռայլ կամարին տակ, վանդակապատ նեղ լուսամուտին ժանգոտած երկաթներէն անդին, լոյսի ու լուսթեան մէջ, գծագրուեցաւ Խուշուշի պատկերը. միակ երազը ու միակ յոյսը, որ կը մնար այս աշխարհին վրայ: Ու միխթարուեցաւ: Հաշտուեցաւ իր անկումին հետ: Պիտի կախէին զինք: Չըկասկածեցաւ ասոր ու յօժար էր մեռնելու: Հրաշքով մը

կրնար ազատուիլ անշուշտ: Բայց, ամէն պարագայի, ինք չէր, որ պիտի փորձէր վազել ազատութեան ետեւէն: Ի՛նչ ազատութիւն պիտի ըլլար ատիկա: Յեղափոխական տեսանք, միեւնոյն է, պիտի պատժէր զինքը ամէնէն անեղ պատիժովը: Ահաբեկուէր պիտի ու կարմիր կնիքով շրջաբերականը պիտի յայտարարէր ընկերներուն՝ «Վահրամ Մարտիկեան, իր յեղափոխական պարտականութեան մէջ թերացած ու յեղափոխական մէկ գործի վիժման պատճառ ելած ըլլալուն համար, անարեկման ենթարկուեցաւ երէկ, այսինչ ժամուն, ևն, ևն...»: Եւ արդար պիտի ըլլար այդ վճիռն ու պատիժը:

Եւ բանտին մէջ, գիշեր թէ ցորեկ, փոխն ի փոխ, զինք այցելեցին ու տանջեցին երկու դէմքեր, կոմիտէի գործավարին ու Խուշուշին: Առաջինը ցասկոտ, անողոք, բայց արդար: Երկրորդը՝ ներող, խոնարհ ու անմեղ...:

Դատն ու կախաղանը ուշացան: Այնքան կարեւոր դատեր ունէր տակաւին թրքական դատարանը: Ու վահրամ տապալեցաւ փոխն ի փոխ լիզելով վէրքերը իր մարմինն ու հոգիին:

Անդին մատնիչին անարեկումը յետաձգուեցաւ: Ընկերներէն ոչ ոք, ոչ իսկ կոմիտէն չհասկցան վահրամի ձերբակալման գաղտնիքը: Մեղքցան: Բայց վահրամէն աւելի մեղքը անարեկումի վիժումը ու մատնիչին ազատումը: Ու կոմիտէի գործավարը կրծեց շրթունքները և ամբողջ գիշեր մատները կոտրեց: Ձերբակալուող վահրամը իր հետ տարած էր անարեկման գործադրութեան բոլոր ու ամէնէն կարեւոր մանրամասնութիւնները: Հարկ եղաւ յետաձգել ու սպասել ատեն մը ևս, թողլով որ մատնիչը շարունակէ իր աւերները:

Ասդին մատնիչը ուշքի եկած էր: Բնազդօրէն թէ իր դիւային հոտառութեան չնորհիւ, անիկա անշուշտ կապ մը գտած էր տունէն իր աղջկան անակնկալ բացակայութեան և վահրամի ծպտուած հագուստներով ձերբակալումին մէջ. միեւնոյն օրը, միեւնոյն ժամերուն: Ու վճռած էր գլխու ճարը տեսնել միանգամ ընդմիջաւ: Յաջորդ օրն իսկ բռնադատած էր սրպէսզի աղջիկը իր առջեւ իյնար և երկուքով միասին փոխադրուեցան թրքական խուլ թաղ մը, ուր կ'աղբէին իբրև թանկագին հիւրերը հարիւրապետ Փահրիին:

Վրայ հասան թրքական Սահմանադրութեան օրերը:

Վահրամ իր բաժինն ստացաւ ընդհանուր ներումէն և մաշուած, հիւծուած, դուրս եկաւ բանաէն: Անհնարին կսկիծը փութացուցած էր մօրը մահը, որ առանց այն ալ վաղուց կը տառապէր հին ու կրծող ճանճատենդէն: Պարտքի մը փոխարէն աճուրդի հանուած ու ծախուած էր հայրենական տունը: Եւ Վահրամ գլուխ դնելու քար մը չունէր հայրենի քաղաքին մէջ: Ենորհուած ազատութիւնը կը կորսնցնէր իր բովանդակ հրապոյրը: Մատնիչը, իր աղջկան հետ, ժամանակին փոխադրուած էր Պոլիս: Պնդողներ կային, որ անիկա բռնութեամբ իր աղջիկը կնութեան տուած է հարիւրապետ Փահիմին ու մանկետականութիւն ընդունած: Վահրամ չհաւատաց, բայց հասաւ խելագարութեան ամենամօտ սահմաններուն:

Կովիտէն կանչեց գինք բացատրութեան: Խոտաձկանեցաւ ամէն բան: Կովիտէն հասկցաւ, ճանչցաւ, չափեց մարդկային սէրը իր լայնքով ու երկայնքով և ներեց: Վահրամ իրաւունք ստացաւ նոյնիսկ կուտակցական մնալու:

Բայց ի՞նչ ներում և ի՞նչ իրաւունք էր այդ: Խղճացին, հաւանաբար: Անիկա սակայն ինքզինքը իրաւացի չը համարեց ընաւ ու չներեց ինքզինքին: Ու նաև շարունակեց տառապիլ աղջկան կարօտովը: Սիրտը կտոր կտոր եղաւ չարակամի թէ բարեկամի, գիտցողի թէ չգիտցողի սուտ թէ ճիշտ լուրերով:

— Խուշուշը Փահիմի կի՛ն...

Եթէ այս սպանիչ սո՛ւտը թէ իրողութիւնը չըլլար, գուցէ նուազ սիրէր, նուազ մտածէր, գուցէ տակաւ մոռնար Խուշուշը, իր սէրը:

— Խուշուշը Փահիմի կի՛ն...

Սուտ թէ իրողութիւն՝ սարսափելի էր այդ: Զկրցաւ տոկալ: Մտածեց, ծանր ու բարակ ըրաւ և մղուեցաւ ինքնասպանութեան փորձին: Բայց կամքը պակսեցաւ: Կարօտը, այս անգամ ճշմարտութեան կարօտը, ձաղկեց գինքը օր ու գիշեր ու քչեց մինչև Պոլիս:

Նաւանաստի վրայ բռնակիր, յոյն սրճարանի մը մէջ սպասուոր և յետոյ թերթի ցրուիչ եղաւ և սակայն չը դադրեցաւ ընաւ հետախուզելէ սիրած աղջիկը ու անոր հետ կորսուած ճշմարտութիւնը:

Անգամ մը, պատահաբար, իր ծախած թերթին մէջ, իր աչքերը կեցան ուրախ թէ չարաշուք լուրի մը վրայ — «Իսլամութիւն ընդունած Մարտիրոս Էֆէնտի Վարդանեանի սպանութիւնը» խորագրով: Վագեց փոքրատուն: Փնտոեց ու գտաւ Կովիտէի նախկին գործավարը, որ հիմա խորհրդաբանի անդամ էր: Աչքերը բացուեցան լայն ու խոշոր: Կազմակերպութեան վճիռը, տարիներով ուշացած, գործադրուած էր կէտ առ կէտ: Պա՛հ...

— Իսկ աղջիկը, սիրտը բռնած հարցուց ան գործավարին:

— Ո՛չ մէկ տեղեկութիւն:

Գործավարը չխաբե՞ց գինք արդեօք:

Օրօրուելով ինքզինքը վար նետեց խմբագրատան սանդուխներէն: Փողոցին մէջ նորէն կարգաց թերթը և քայլերը ուղղեց Շիշլի: Հասաւ դէպքին վայրը: Ի՞նչ փնտռելու եկած էր: Արիւնի հետք մը անգամ մնացած չէր: Մտաը դրաւ ճակտին, մտածեց:

— Վա՛յ յիմար: Ա՛ն է, ա՛ն:

Ու գնաց, փնտոեց, հետքը գտաւ, խուլ սրճարան մը առաջնորդեց վաղեմի ընկեր մը: Հարցուց, հետուէն սօսէն փորեց, փորփրեց, մինչև որ խոստովանցուց: Ահաբեկիչն էր:

— Ուրեմն ոչ մէկ լո՞ւր աղջկան մասին...

— Թերեւս Փահիմի հետ է, կմկմաց անաբեկիչը ու իսկոյն զղջաց:

Վերջապոյտին Վահրամ քայլերը ուղղեց դէպի ծովափը: Փռուեցաւ աւազներուն վրայ: Ոչ ոք կար, փա՛ռք Աստուծոյ: Մակոյկավարները հեռու էին: Օրօրուեցաւ ափերուն վրայ մեռնող ալիքներուն հետ: Բայց կամքն ու քաջութիւնը նորէն դաւաճանեցին:

Ու իրիկուն նորէն գնաց և գտաւ անաբեկիչը: Ստիպեց որ խմէ իր հետ, մինչև յատակը:

— Ի սէր կազմակերպութեան, պատմէ ինչ որ գիտես:

Ըսէ՛ գէթ թէ ո՞ւր կարելի է գտնել Փահիմը:

— Վա՛զ անցիր, ա՛յ աղայ, այդ յիմար սևիկայէն:

— Լսէ՛, ոռնաց Վահրամ:

Ահաբեկիչը մտաը կծեց: Հասկցաւ: Զգածուեցաւ:

— Լա՛ւ: Հաւատա՛, աղջկան մասին ոչինչ գիտեմ: Բայց

եթէ Յահիմը կը փնտռես, ան հիմա Օրսու է, զինուորական պաշտօնով:

Ի՞նչ ունէր Պոլիս: Հարա՛ւ, հիւսի՛ս, մէկ չէ՞,

Երկու օր ետք շոգեհասը կը հասցնէր Վահրամը Օրսու: Ամբողջ վեց ամիս տեւող հեռախուզութիւնը պզտիկ արդիւնք մը տուաւ միայն: Յահիմ փոխադրուած էր պարսկական սահմանադրուելու: Իր ընտանիքին հետ: Իր ընտանի՞քը: Խօսքը Խուշուշի՞ մասին էր:

Ա՛հ, ինչպէ՛ս ստուգել:

Յուսահատ, ջարդուած, վերջին դրամը կերած լմնցած, վերադարձաւ հայրենի քաղաքը: Ծամբուն մօտ էր: Ծամբան շարունակելու յոյս ունէր տակաւին: Բայց հայրենի քաղաքը արդէն արիւն-արցունք կու լար: Թրքական զորաշարժի և ապա պատերազմի օրեր էին ու, ինչպէս ամէնուր, հայրենի քաղաքին վրայ ևս կը բարդուէին նոր ու աւելի սև ամպեր:

Եւ Վահրամ մարտական խուճիկ մը մէջ է ալլելու, իսկ համայնակուլ աղէտը՝ կախուած քաղաքի և գիւղի գլխուն՝ պահ մը մոռցնել կու տան կարծես, հողին շարչրկող վիշտն ու անստուգութիւնը:

Յաճախաբէ՛ս ու անհաւասար ընդհարումներէն միոյն մէջ, Վահրամ ստացաւ ծանր վէրք մը՝ գնդակի հարուածով: Փոխադրուեցաւ քաղաք, Ամերիկեան հիւանդանոցը:

Ապաքինուլի վերջին շաբթուն պայթեցաւ անակնկալը: Պարսկական սահմանադրուելէն քաղաք իջաւ թուրք կուսակալը՝ զօրագունգերով և թնդանօթներով՝ պատժելու յեղափոխական քաղաքը: Ու կուսակալին հետ է հարիւրապետ Յահիմը, ոչ մէկ կասկած:

Կազմակերպութիւնը հարկադրուած էր դիմելու ինքնապաշտպանութեան, որ ուրիշ բան չէր, եթէ ոչ պարտադրուած գոյամարտ մը: Եւ ասիկա բաւական եղաւ, օրպէսզի Վահրամ կազմուեցաւ զգայ ինքզինքը, մերժէ ամէն խնամք ու դարձանում, ներկայանայ կոմիտէին և ինքնապաշտպան կուռին մէջ ստանձնէ իր պարտականութիւնը:

Շուտով սկսան աջ ու ձախ ձերբակալութիւնները և յեղափոխական գործիչներու գաւազդական ու եղբերական սպանութիւնները այստեղ ու այնտեղ: Յարաբերութիւնները

խզուեցան վերջնականապէս. քաղաքը պաշարուեցաւ և կոտորածի մղձաւանջը իր թեւերը փռեց ամբողջ ժողովուրդի մը վրայ: Փրկութեան միակ ճանապարհը մնաց պատուաւոր մահը:

Ձ.

Կուռի չորրորդ շաբթուն, երեքշաբթի, Զինուորական Խորհուրդի կարճ մէկ հրահանգը կը հրամայէր անցնիլ յարձակողականի և գրաւել թշնամիի աջ թեւի դիրքերը:

Մեր դիրքը մասնակից էր ընդհանուր յարձակողականին: Առաջին անգամն էր, որ մեզի իրաւունք կը տրուէր յարձակողականի անցնելու: Եւ մեզմէ ամէնէն շատ գինովցած էր Վահրամը: Յարձակողականի հրամանը բովանդակող թղթի կտորը ան համբուրեց երեք անգամ և գետինը դովելով աղաղակեց. — Վերջապէ՛ս...

Մութը կ'իջնէր: Մութը կը ծրարէր ամէն իր, ստուեր ու շարժումը: Մեր դրացի չորս դիրքերէն յիսնեակ մը մարտիկներ, Վահրամի ղեկավարութեամբ, մեր դիրքերը կը յանձնէինք փոքրաթիւ պահակներու և կ'իջնէինք փողոց:

Համագարկ մը, երկրորդ, երրորդ և անվնաս կը խուժէինք թշնամիի առաջին դիրքը: Երկու ոստիկան զինուորներ հրացանները կը ձգէին, քեսլիլ կ'աղաղակէին և գունաթափ, կ'ապաւինէին մեր գթութեանը:

— Ո՞վ էր ձեր հրամանատարը, ո՞ւր է ան, գոռաց Վահրամ:

— Խնայէ՛, փառա եֆիէնի, ոտքդ պագնեմ...

— Հրամանատար՛րը, կրկին սաստեց Վահրամ:

— Պիւպաթի Յահիմն էր, փառա եֆիէնի՛, թո՛ղ գետինը մանէ ան, կէս ժամ առաջ փախաւ... Խնայէ՛, փառա եֆիէնի, ոտքդ պագնեմ...

Ու կատաղած Վահրամին հետ առաջ կը նետուէինք մենք, սեւէ մարդկային գթութիւն զլանալով ոստիկաններուն:

Տաք դիակներ կը կոխկրտէինք ու առաջ կ'անցնէինք դէպի թշնամիի ամուր դիրքերը, երբ ուժգին հակաշարժակում մը կեցուց մեզ: Գնդակները կը թափուէին ջրվէժուող լոյսերու պէս, բոցի թեւերով, օձերու գալարումներով և թունաւոր շշուոցներով:

Հարկ եղաւ ծուկի դալ ու ապա սալայատակուիլ գե-
տին: Վայրկեաններ, թերեւս ժամեր: Ապարդիւն: Կրակը
սկսած էր հնձել, իսկ մեր թիկունքէն կը լսուէին ապահով
անկիւն նստողներու հայկական գոռում գոչումներ: Ու ընդ-
հուպ լսուեցաւ Վահրամի ձայնը:

— Ծուկի՛, Կրա՛կ, Ոտքի՛, Կրա՛կ, Յառա՛ջ: Կրա՛կ...

Ու տակաւին երկու քայլ չըրած, ինձմէ երկու քայլ
անդին, ճարճատեցաւ ու գետին ինկաւ Վահրամի շքեղ հասա-
կը, լո՛ւռ, անխօս, սքանչելի հայեացքը դամած անստոյգ
խաւարին ու խաւարը ձեղքող օձեղէն լոյսերուն...

* * *

Առաւօտը կը բացուէր դարնանային արեւի յորդ
լոյսերուն մէջ: Թշնամիի բովանդակ դիրքերէն կը բար-
ձրանար ծուկն ու բոց միայն: Ու իշխանութիւնը այլևս ա-
ղօթքի, երգի, ազատութեան ու յոյսի աղաղակինն էր ժո-
ղովուրդի մը, որ օր մը առաջ դատապարտուած էր իրական
բնաջնջման...

Վահրամի յուղարկաւորութենէն վերադարձին, ինձի
մօտեցաւ անոր զինուորներէն մէկը և բառացի պատմեց. —

«Վահրամի սպանութենէն ետք. Մուշեղի և Կարօի հետ
մօտեցանք թշնամու դիրքին և կրակի տուինք: Հրդեհը ըս-
կաւ: Շատերը չկրցան փախչիլ և գերի ինկան: Սպաննե-
ցինք: Դեռ դիրքը չմտած՝ տեսանք կին մը, որ մեր ոտքե-
րը ինկաւ. —

— Օգնեցէ՛ք, հա՛յ եմ ես, ըսաւ:

«Ճիշտ նոյն վայրկեանին, վերէն երկու գնդակներ
պայթեցան ու կինը ինկաւ: Կրակոզը վեր ելաւ սանդուխնե-
րէն ու սկսաւ գնդակ տեղալ: Առիւծի պէս կը կռուէր ան-
աստուածը: Լա՛ւ էր, Մուշեղը խփեց ցած դլորեց, Ֆահրամ
էր, կը յիշե՞ս, պարօն, եի՛ր գալաւի Ֆահրամը...»

«Մօտեցանք կնոջը: Մեռած էր»:



7-50 2

44384

„ՄԱՍԻՍ, ԳՐԱՏԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ“

		Լէվ
1. Ասուր-Նազիր-Աբալ	Գ. Մեշեան	10
2. Մեծապատիւ Մուրացիացիները	Յ. ՊԱՐՈՆԵԱՆ	30
3. «Մասիս», Տարեգիրք Ա. Տարի	Ա. ՍԵՒԱՆ	100
4. Թանկագին Համբոյր (Կակերդ. 1 արար)		10
5. Գիրուկ Մարդուն Հանոյքները	ՈՒ. ՃՕՆՍԸՆ	15
6. Հոռոմի Պապին Զուակաները,	Մ. ԶԷՎԱՔՕ	150
7. Գուեակը (Երգիծավեպ)	ՍԹ. ՔՈՍԹՈՎ	20
8. «Մասիս», Տարեգիրք Բ. Տարի	Ա. ՍԵՒԱՆ	100
9. Հրաւճներու Պալատը	Մ. ԶԷՎԱՔՕ	150
10. Խելագար Հայունին	ՏՈՔԹ. ՃԵԼԱԼԵԱՆ	65
11. Մուսա Լեւան 40 Օրերը Ա. Բ. Հատու ՅԻ. ՎԵՐՅԵԼ		400
12. Ռակասքեհի Առպէքը	Մ. ԶԷՎԱՔՕ	150
13. Հին Հայ Բանաստեղծուրիւնը	Գ. ԳԵՎԱՐՔՈՒՆԻ	30
14. Հայ Եղեռնը	Մ. ՆԵՏԻՄ	20
15. Թարգան	ԷՏԿԱՐ ՌԱՅՍ ՊՈՐՕՈՒ	50
16. Յոյն Լրտես. Գործունեութիւնը	Պոլսոյ մէջ	20
17. Վիթօֆ	ԱՐԹԻՒՐ ՊԵՐՆԷՏ	100
18. Վարդան Մամիկոնեան	ՕՆ. ՄԵՒԹԱՐԵԱՆ	20
19. Սիրոյ վը վեպը	ՕՆ. ՄԵՒԹԱՐԵԱՆ	10

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ 2.50 ՅԻ. ՅԻ.